

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

բԵՐԵԳԻՆԱՑԿԱՆ ՆՈՐ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

(C-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1-1)

Հրամանակար:

229. ՀԲ Եւ Զագը Ճե ան (Կոր Քարբա-
ռարան) “Հրամանակար”, ընթերցուածով բառ մը
ունին, որ առնուած է Կիւր Ղի կոչման ընծայու-
թեան Պոլսոյ տպագրութենէն՝ “նախ զառաջինն
ի մտի ձերում տնկեալ հաստատեալ կայցեն հրա-
մանակար կարգն աստուածութեանն, էջ 59, որուն
կը ձայնակցի նաեւ Մատենադարանիս թ. 912 Ձե-
ռագիրը, թղ. 11ա, քով քովի գրելով “Հրամա-
նակար էն ու մինչդեռ Վիեննայի տպագիրը, որուն
հիմն է կազմած թ. 273, կը գրէ նախ առաջինն ի
մտի ձերում տնկեալ կայցեն հրամանակար աս-
տուածութեանն, էջ 48, հեաեւաբար այս ըն-
թերցուածով “Հրամանակար ածականը վերա-
ծուած կը լսայ գոյականի. որն է այժմ ուղղի ձեւը.
իմ կարծիքովս երկու ընթերցուածներն ալ սխալ
են եւ կարօտ վերջնական ուղղագրութեան. “Հրա-
մանակար ձեւը նախ՝ բնաւ իմաստ չունի եւ յառաջ
է եկած յաջորդող “կարգն ու բառին սկզբի “Ի՞
տառին առընթերակայութենէն, որով նախկին
“Հրամանակար էն ու տուժած է իր վերջադիր “Ի՞
տառը (տես Զալը իւեան-Այտը նեան, Քե-
րականութիւն, էջ 452) իսկ վիեննական հրատա-
րակութեան գոյականաբար գործածած “Հրամանա-
կար ու նոյնպէս յաջորդող “Ի՞ր գոյականին ան-
կումով է որ ծնունդ առած է. այս մասին օրինակներ
կարելի է տեսնել Նորայրի քով (Քառալըննու-
թիւն, էջ 27—32): Ես պիտի կարդամ Կիւր Ղի
հատուածն այսպէս “նախ զառաջինն ի մտի ձերում
տնկեալ կայցեն հրամանակար էն ու ապառւածու-
թեանն, = ծօղմառ ու պէր Թէօն. Կիւր Ղի
թարգմանիշը անհատնում բառեր ու ձեւեր կեր-
տած է բացատրելու համար յոյն ծօղմառ, որոնց
մէջէն է նաեւ “Ի՞ր ուն (= ծօղմառաց) ծածկեալ ի ներքս
խառն էր ուն (= ծօղմառաց) ծածկեալ ի ներքս
ջամփեն, էջ 47, “վասն անաւրենութեան իր կաց
նորս (= ծօղմառաց) ատեսջիր զնան, էջ 106, “Է է
ասեն մի Աստուած եւ բնդունին ի կարգս հաւատոցն
իւրեանց, (= ուն ծօղմառաց). այս արմատը յետոյ
կը վերածուի “իւր մակար էն եւ “Հրամանակար էն բար-
գութիւններու, որ իբր ածական կը գրուին զանա-

գիտութիւն գալ մարդկան ի կարեւոր հըմայնաց
էջ 416 = ծօղմառա եւ այս :

“Մարդկան կերպու”:

230. «Թթէպէտեւ փայտը իցեն եւ նմանութիւնս ինչ Տարբիան կերպո ունիցին (աստուածք)»՝ Ու կեր, ՄԵԼԻՆ. Եսո, Էջ 326. Քանի որ նոտրատիպը «Ամանութեան», բառին իբրեւ որտկական ածական գործածուած է, հարկ է թթէ նախապէս եղած ըլլայ «Տարբիանի կամ առաւելագոյն հաւանականութեամբ» «Տարբիանի կամու Աճմարտադոյն համարիցիմք ոյսուհետեւ զհողեկան ազգին զամենայի Տարբիանի նմանութեան առմարդիկ եղեալ՝ առ ի պատգամաւորութիւն սպասաւորութեան հրամանացն Աստուծոյն, Ա գա մթ. Էջ 166, իսկ «Տարբիանի ձեւին համար տեսս անշափ ցանկութիւն մտաբերեաց գործել պատկեր Տարբիանի Սեբեր, Էջ 134, «Եւ վիշապն ոչ մի անդամ աւձաձեւ երեւէր եւ միւս անգամ Տարբիանի Եղոյուն Եղնիկ, Էջ 106, ուր կայ նաեւ «Տարբիանի Եղոյուն» եւ Տարբիանի Եղոյունը բարդութիւնները հետեւեալ տառերուն մէջ՝ «Եւ ի խաւսս մատուցեալ ի Երբինն ընդ Աբրահամու, զերկուս պատանիս իւր զհրեշտակս Տարբիանի Եղոյունը՝ ի Ասդոմ առ գեղեցիկ ասպնջականն առ Ղովտ արձակեր . . . Եւ Եզեկիլի հրատեսիլ եւ բոցալեզու ի կառս ազգի ազգի կերպարանաւք յաւգեալ եւ կառավար Տարբիանի Եղոյունն երեւեցուցանէր, Էջ 94—95. Զմիւռնիոյ տպագրին մէջ աւանդուած են բառերս «Տարբիանի Եղոյունը Եւ «Տարբիանի Եղոյուն» փոխուած գրութեամբ, Էջ 84. Մեր այս սրբագրական հիմնաւոր առաջարկով քերականական ուղղի երեւոյթ մը կը ստանայ ոսկեբերանիան հատուածը, մինչդեռ «Ամանութիւնն ինչ մարդկան կերպս» ոեւէ օրէնքով չի կրնար մեկնութիւն:

Mauritius:

231. **Այս** շատ գեղցիկ բառը հազեւ
երկու անդամ գործածուած է ծանօթ՝ դասական
մատենագրութեան մէջ. “Այս անուն ասէին,
իւրում ճաւրուի ցանկացաւ եւ այն անուն կի՞ն
իւրում ուրջուին, Ուկ., Սեկն. Պաւղ. Ա., էջ 328
= օ ձենա տի՞չ մդրսւ աս ջրածնդի, “քան
զքաղաքին եւ զտան՝ այն չար խռովութիւն է, որ
ընդ այր եւ ընդ կի՞ն կայցէ, եւ քան զայն եւս
դժնդակ ծուխ՝ որ ընդ մէջ ճաւրուին (տպ.
Տորոնին) եւ ըրջուաց ծիփցին, Սեբէր., էջ 42:
Հազուագիւտ այս տեղիքներուն վրայ բարգելու
համար դասական ուրիշ կարեւոր վիճակութիւն

մըն ալ՝ դիտել պիտի տամ այստեղ թէ եւսե-
բիսոփի ժամանակադրութեան գիտուցեալ է
հաւըն, որ սպանանել կամք զնա (Բ, էջ 116)
հախադասութիւնը՝ յոյն բնագըին համաձայն ուղ-
ղելու ու կարդալու է գիտուցեալ է հաւըն
= գεնչառ բարձրուած, հանձարել այս ուղղա-
դրութիւնը կը պարտինք Karstին, որ առանց
մոլորելու Աւգերեանի մարդուած գիտուցեալ
թարգմանութենէն՝ հատուածս կը թարգմանէ
der von der Stiefmutter entflohenen
(Eusebius Werke, V, Die Chronik, էջ 165
եւ բառս կը կարդայ “է հաւըն” (անդ Kritischer
Anhang zum Kanon, էջ 229, δινοσθ. 5):

մեծահեծան:

232. “Զիրկութիւն ճշմարտութեանն հա-
ւատոց յանձնին(ս) մեր ձգեսցուք, զի մեծանեծան
իշխանութեան պատուին զհայրութիւնն ժողո-
վեալ հաւատացուք”, կիւրեղ, անդ. Ընձ.,
էջ 124. կը ծանօթագրէ Արենայի տպագրու-
թիւնը թէ օրինակ մը ունի “մեծանեծան”, եւ սակայն
Աճառեան իբրեւ հարազատ կ'ընդունի “Աճա-
ռեծան” դրութիւնը իբրեւ հոմանիշ “միահեծան”,
մեծանեծան, բարդութիւն մը գոյութիւն շունի
“մեծանեծան”, բարդութիւն մը գոյութիւն շունի
դասական մատենագրութեան մէջ դոնէ մոնարշի,
դասական իմաստով, այլ միշտ եւ ամէն տեղ “մա-
մոնարշօս իմաստով, այլ միշտ եւ ամէն տեղ “մա-
րդէն միշտուած օրինակէն զատ Պոլսոյ
հեծան”, արդէն միշտուած օրինակէն զատ Պոլսոյ
գիրը, թշ. 26ա, ունին “մեծանեծան”, յոյն բնագիրը
գիրը, թշ. 26ա, ունին “մեծանեծան”, յոյն բնագիրը
տփ տից մոնարշիաս ձեւամատ ուրիշ տեղեր
սունակուոււտ, նյուպէս համեմատէ ուրիշ տեղեր
“արդ եթէ ոք վետանեծան բանն Աստուածութեան
ի սրտի եւ ի մտի իւրում հաստատեցէն”, անդ,
էջ 50 = տօն ուրիշ մոնարշիաս տօն թէօն
լոցոն, “վասն Աստուածոյ մեծանեծան իշխանութեանն”,
անդ, էջ 88 = ուրիշ թէօն մոնարշիաս, “ա-
ստանական մեծանեծան իշխանութեանն հաւատիկ
վասն տեառն մեծանեծան իշխանութեանն յերեկի
վասն բովանդակ առ ի մենջ առ ձեզ ասացաւն,
առուրն բովանդակ առ ի մենջ առ ձեզ ասացաւն,
անդ, էջ 124 = ուրիշ մենց տօն թէօն մոնար-
շիաս, աւտարքաս նմէն ևն տի շնէս նմէրգ ործ
նման էնրդու, “զոր աւրինակ վասն ճառսից Հաւար-
երեմն վասն մեծանեծան իշխանութեանն էր բան
վարդապետութեան եւ երբեմն..., էջ 366 =
վարդապետութեան պատրօս լոցուս ուուէ
անուր շնը ևն ուրիշ ուուէ Պատրօս լոցուս ուուէ

մէն ուրիշ մոնարշիաս նմէն ու ծուծուածուունու,
աւ բնաւ զամենայն իսկ հաւրն ի միահեծան
իշխանութիւն նորոգեացն, եւսեբ., Քրոն. Ա,
էջ 333 = in monarchicam potestatem
redegit, “անդր փոխեսցուք միւսանգամ յառաջին
մանէց-աւ իշխանութիւն նորան, անդ, էջ 396 = ad
primam nempre monarchicam potestatem eius, “Աւգուստոս զհամարեալ նման մեծանեծան տէ-
րութիւնն կալաւ յանձնին, Քրոն. Բ, էջ 256 =
Այշուստուս բուռարչիան էշչերիզոմենդու ձաւա-
սաւո (Synec, 249). ինչպէս մէջ բերուած օրի-
նակներէն կը տեսնուի յոյն մոնարշիա բառը
հայերէնի կը թարգմանուի “մեծանեծան իշխանու-
թիւն” կամ “մեծանեծան ուրիշնենն” եւ կամ նաեւ
երկուքն իրարու միացած, ինչպէս Աւաթան-
գելուի քով. “Գոչեցին իբրեւ զփող վէտանեծան
ուրիշնենն իշխանութիւնն”, էջ 328, իսկ “մեծա-
նեծան”, առանձին կը նշանակէ մոնարշիչ, մոնա-
րշա, տես “առ սովաւ Հռովմայեցւոց թագաւորէ...
Յուղիս կայսր մանեծան ամս Դուն, եւսեբ.,
Քրոն. Ա, էջ 194, “առ սովաւ Գայիս Յուղիս
կայսր մանեծան կալաւ զհոռմայեցին, անդ, էջ 252
= էպուռարչի սէ Պամաւան (Synec, p. 78 B),
“Յուղիս կայսր մանեծան կալաւ զհոռմայեցին,
անդ, էջ 305, յոյնը գարձեալ էպուռարչի սէ
Պամաւան, անդ, էջ 395, “մինչեւ ցՅուղիս կայսր
իշխանութիւնն, որ նախ մանեծան ընտրեցաւ”,
անդ, Բ, էջ 204:

մետաղք:

233. Սոկրատաց եւ Խորենաց ոյ
դործածած “Արտակուն” (= աքսորք) բառին նշանա-
կութիւնը որոշելու համար յատուկ ծանօթութիւն
մը կը դրէ Նորայր իր “Իմ կարծիք զիրին հայ
թարգմանութեանց եկեղեցական պատմութեան
Սոկրատաց, յօգուածին մէջ, Հանդէս Ամսօթեայ
1893, էջ 274 եւ այս առթիւ կը գրէ. “Մետաղք
եւ միուկ. Մտթ. Բ, ԺԷ, Յորդ. 634 եւ
յՈւկ. Փիլիպ. Է, Յորդ. 430 (ոչ թէ 400) այլ
չշիամ թէ զնիյն նշանակութիւն ունիցի բառու-
եւ յՈւկ. Մտթ. Ա, իդ. Յորդ. 376, — “Նո-
րայրի այս տարակոյսը բառնալու համար՝ կը
համեմատեմ այս տեղ միշտուած տեղիքները յոյն
բնագիրներու հետ եւ կ'որոշեմ իշխանները.
առաջին տեղեքը շատ ինքնատիպ է հայ թարգմա-
նութեան մէջ. “այլ զոր աւրինակ (որ) է ուրիշնենն
յերկութեանտու կամ է պնդանիործ մետաղքն մատնիցին
ի ձեռս անողորմ գործավարացն, ուր յարկանեա-

Հայ — մետուշնը հայ թարգմանչին կողմանէ յաւելուած մեկնաբանութիւն մըն է թերեւս,քանի որ յոյն բնագիրն ունի միայն անութեած ու անութեած է օրդաշութեած քան թէ տինե, իսկ նշանակութիւնը աւելի սուսորդէ քան թէ տինե, ինչպէս որոշ կը տեսնսւի հասուածիս շարունակութեան մէջ, սուսութէ յընտանեաց տեսանիցեն, այլ միայն զգործավարսն . . . բազում անդամ ժամանակ լինի անդրէն ի տուն դառնալոյ, յորժամ ըստ բարեխաւութեան ուրուք հրաման տայցեն թագաւորքն արձակելլ, այս իմաստով է անտարակոյս դարձեալ նորայրի համար անմեկնելի մնացած հատուածը՝ սի կապանաց զբաղումն արձակիցէ եւ զայլս է Դրանց (յօրինակին սի Եղանց) աղատիցէ, = տօնս էն բետալ ալ օւս, իսկ երկրորդ տեղեքը՝ այն եւ աւազակաց եւ սպանողաց պարծանք են եւ սկեհանաց եւ որք ի քըքական մետաղն խոնջիցեն, = չան տան տա բետալ ալ օւս, իսկ երկրորդ տեղեքը՝ այս պատուած պնդել թէ յատուկ առումով տինե նշանակէ, ինչպէս կարելի է եղբակացընել նախագասութեան ամբողջութիւնն առջեւ բերելով:

յաղթուն:

234. “Սոյնպէս թոյլ ետ սատանայի մարտնչել, զի յաղթեսցեն նմա մարդիկ եւ պսակեսցին. զի յորժամ յաղթունն կանդնեալ լիցի, մեծապէս ծանակեսցի նա ի վատթարաց անտի ի պարտութիւն մատնեալ, Կիւր., Կոչ. Ընծ., էջ 139: Աճառեան հակառակ որ բառիս ուղղութեան մասին տարակուսելու քաջութիւնն ունեցած է (”թերեւս բնիկ ընթերցուածն ըլլայ յաղթունն. այս պարագային յաղթուն բառը կը չնչուի”), հակառակ որ նկատած է թէ ուրիշ Զեռագիր մը ”յաղթունն” տարբերակն ունի, դարձեալ չէ դանդաղած լուսաբանել տարակուսական բառիս իմաստը՝ ”յաղթուն = յաղթական” (Հայերէն նոր բառեր հին մատենագրութեան մէջ, էջ 168): Թէ ինչ այս տեղ՝ ”յաղթական” մեկնութեամբ Աճառեան կրնայ համինալ եւ ըմբռնել՝ չեմ գիտեր, այս չափը գիտեմ թէ բացարձակապէս սխալ է Վիեննայի տպագրին ընթերցուածը եւ զուր աշխատանք՝ զայն համեմատութեան գնել ”յաղթուն”, ”յաղթուն” հօմանիշներուն՝ հետեւելով ՀԲ. ի (Բ., էջ 317): Պելսոյ հին տպագրութիւնն արգէն ունի ուղիղ ընթերցուածը՝ ”յաղթունն”, էջ 139, այսպէսնաեւ Մատենագարանիս, թիւ 912, Զեռ. թղ. 29ա. այս ընթերցուածը միացած Կանգնեմ, բային հետ, կու տայ գասականներէն

սիրուած ու կիրարկուած ոճ մը. հմմտէ զի ոչ եթէ բազում զաւրաք յաղթունն է հանդէն Ա. Մակաբ., Գ., 19:

Նիւթծուն:

235. “Եւ զիւս պարսպացն է նիւթուն աղիւ սոյ եւ ինաւթէ շինէր, Քրոն. Ա., էջ 68. որքան աւ ծանօթ բառարանները (ՀԲ. Բ., էջ 427, Զախջանեան, Բառական և պաշտպանեն խնդրական նոտրատիպը, սակայն եւ այնպէս կասկածաւոր կ'երեւի ինծի միշտ անիմաստ այս բառը. Քրոնիկոնի թարգմանիչը այլուր գիտէ գործածել պահանջուած ուղիղ ու կանոնաւոր ձեւը՝ “առ նովաւ շուրջ զգետովն պարիսպգիքն բարեղոնի ի նրանուն աղիւսոյ եւ ի նաւթոյ կազմեցան”, էջ 72 (հմմտէ արկցուք ովեւ եւ նրանուն+ զայն հըովլ Ծննդ. ԺԱ, 3 տես նաեւ Ոսկեբ., Մեկն. Պաւղ. Ա., էջ 20, “Արքական աղիւսոյ աղիւսոյ եւ անդ, էջ 224, 239 “կանոնացը բառին ինչպէս Աւգերեանի (տես Ծանօթ. 3), նոյնպէս Էջմիածնի բնագրին լուսանցքին վրայ “նիւթունն իրեւ տարբերակ դրուած է նրանուն”, այս կարեւոր լուսանցագրութենէն օգտուելով է որ Կարստ ալ իր կարգին բոլորովին կը մերժէ նիւթուննը եւ վրիպակին յառաջագայութիւնը այս կերպ կը բացատրէ՝ “եղծուած այս ձեւին մէջ — կ'ըսէ — և տառ նախորդ բառին ծայրի ն գրին կրկնութիւնն է, յաջորդող է բացառականակերտ նախդիրն է (աւելի ուղիղ չէր ըսել “Պատրիացն” ի ն տառը եւ է նախդիրը անդամ մըն ալ կրկնուած են եւ բարդուած յաջորդող բառին), իսկ ան գրերը գրուած գլխագրով ԽԹ. սխալ ընթերցումն է ԹՐ գրերուն, որով բառս նախապէս եղած կ'ըլլայ “նրանուն”, եւ արդէն վերջին այս ձեւը իրեւ սրբագրութիւն դրուած է Էջմիածնի օրինակին (= E) լուսանցքին վրայ (Eusebius Werke, V, Die Chronik, էջ 247, Ծանօթ. 63):

Նկնատեսակ:

236. “Զի մեծամեծ իրք որ ի բացուստ նկնատեսակ երեւին, մեծայալթ տարբերըն նոցա իրեւ սակաւելի ինչ երեւին տեսլեան ական, քանզի քայլքայի տեսլի ական ի տկար զաւրութենէ լուսոյն զոր ունին, Աեցաւըր., էջ 129: Անշըահյայեաց ու հապճեպ սրբագրութիւն մը գասական հայերէնի հոգւոյն գէմ զինած է Աճառեանը. ստորագծեալ բառին տեղ — կը գրէ յիշեալը — ձեռագիրն ունի ուկնատեսակ, ՀԲ. կը

յիշեց այս բառը, բայց նշանակութեան անյարմա-
րութեան պատճառաւ կը համարէ անստոյդ բառ:
իրաւունք ունին (!) Ալեգորիկ հրատարակիչներ՝
որոնք բառը սրբագրած են նվազեառունք։ Հատուա-
ծին միտքն է թէ մեծ առարկաները հեռուէն
փոքր կ'երեւան. Նվազեառունք կը նշանակէ “փոքր
երեւցող” (հմտէ նիւթե, նիւանունք) եւ այս իմաս-
տով ալ պէտք է անցունել բառարաններու մէջ՝
ուր մոռցուած է, (Հայերէն նոր բառեր հին մա-
տենագրութեան մէջ, էջ 160—161): Այս չափա-
ղանց յանդուգն տողերուն կը ինայէր անշուշտ
Աճառեան եթէ նախ անդրադառնար թէ “ու-
սունք բառ իր բոլոր կարելի բարդութիւններովն ու
ածանցներովը զուրկ է դասական շնորհքէն, եր-
կրորդ եթէ աչքի առաջ ունեցած ըլլար նորայրի
բառիս մասին տուած կարեւոր ծանօթազրու-
թիւնը. “այսութեառունք” անմիտ ընթերցուածին
գէմ Անտոնեանց Ալեգորիկ ընտիր օրինակին ներ-
կայացուցած “անութեառունք” տեղւոյս յարմարագոյն
տարբերակը յառաջ բերելէ յետոյ կը գրէ Նո-
րայր “տպագիրն կ'ուղղէ նիստեսակ, բայց ու-
անձանօթ բառ է Ալեգորիկ թարգմանչին (ինչպէս
ընդհանրապէս հինգերորդ դարու մատենագրու-
թեան): Իսկ “ազիտոնի որեատ աւուրբոյ գրուածն,
յը ճառին, էջ 170, Անտոնեանց օրինակին մէջ կը
գրուի “աչշնուրէտուն աւուրբոյ ուրիշ հին օրինակի
մէջ “աչշնուրէտուն աւուրբոյ”, ուրիշ օրինակի մէջ
ալ “ազիտոնի ուրէտ աւուրբոյ (Բառաբնութիւն,
էջ 64, 66), “ապարէթեանի ձեւանի ձեռագիրները
ունին ուրիշ աւելի կարեւոր եւ աւելի ուղիղ ըն-
թերցուած մը” “ազիտոնի ուրէտ աւուրբոյ” (Պատկեր
1893, էջ 253). բառս ազդուած է յոյն բնագրէն՝
ձևուօնի ծառ հիմքուած աւուրբոյ կանոնաւոր
տառագարձութիւնը պէտք էր ըլլալ ըստ ինքեան
“աչշնուրէտունի”, թարգմանիչը “աչշնուրէտուն”, հայցա-
կանը ուղղական կարծած եւ անփոփոխ զետեղած
է “առաջնի քով: — Ագաթ ան գեղեցիկ այ-
սեւ տերեւազգեաստք զեւրեանց մերկութիւնն ըստ
իւրաքանչիւր նաևունիւն ագուցաննեն, էջ 333,
նախագասութեան նոտրատիպ բառը Ալիշան
Հայերուսակի մէջ կը կարդայ ըստ իւրաքանչիւր
ուեսակին էջ է, ուր տեղէն քաղած է արդեւք
Ալիշան այս տգեղ բառը. ինծի ծանօթ ու մէկ
օրինակ կը ճանչնայ յետուսկեդարեան այս տար-
բերակը, ածեց ունին նաևունիւն, Յ նման-
բերակը, միւսն. նմանունիւնն:

uniphilnu:

237. Խապայի եան դտած եւ վենետիկը
Միկոթարեան մատենադարանին՝ ընդօրինակու-

թիւնը նուիրած է Ոսկեբարանի Մատթէկ մեկնութեան շատ կարեւոր Քաղուածոյքի մը, որմէ երկու հատուած իրեւ ճաշակ հրատարակութեան տուած է Քաղմավէպ (1913, էջ 14 - 16): Երկուրդ հատուածին մէջ է որ կը հանդիպինք յունարէնէ փոխ առնուած կամ, աւելի ճիշդ, ուղղակի Ոսկեբարանէ արտագրուած առանձիւ, բառին. “իսկ նոքայ յաւելեալ պատերազմ յառաջնան, գրգռեն զայր մի նոմիսո, որ է աւրինաց դպիր, ոչ եթէ ուսանել ինչ կամէին, այլ փորձութիւն իմն գործեն ի հարցուածոյն սակս” (Քաղմավէպ, էջ 16). յոյն բնագիր այս նախադասութեան դէմ ունի հետեւեալը. օ՛ ծ է՛ էպաշանչուաւ տօն պրոտէրօւ, չաև պրօբալլուաւ տօն νομικόν. օ՞ մաթէն Յօնլօմենու, ձևալ ձածութեամբ պարզապէս փոխառութեամբ չէ գոհացած, այլ կցած է նաեւ բառի մեկնարանութիւնը “որ է աւրինաց դպիրո” (Աւետարանին, “աւրինականը”), կարելի է նաեւ կարծել թէ այս յաւելուածը եղած ըլլայ նախապէս լուսանցագրութիւն մը եւ յետոյ մտած բնագրի մէջ. ի՞նչու գլխագրով գրուած է բառս Քաղմավէպի մէջ, քանի որ յատուկ անուան մը հետ գործ չունիք: “Այլ փորձութիւն իմն գործեն ի հարցուածոյն սակս” խօսքը, որ բնաւ հաշտ չընթանար յոյն բնագրին հետ, ինծի շատ կասկածելի կը թուի, շատ զգալի է ճառընարական խանդարում մը այս տեղ:

nq̄t̄lnpp:

238. “**ԶՀԱՐՈՒՍՏԻՆ ԸՆԴ անաւագն ընտրեցից**
եւ զանաւագն ընդ հարուստն, փոխանակ զի
ո՞ւե՞սր + դո՞ք զբթցէիք խեթկէիք եւ զանաւագն
առ ոսն հարկանէիք, եփրեմ, Բ, էջ 295.
դիտել տուած էի այլուր թէ ՀՔ բառս կը մելու-
“որպէս ուժաւոր. Հզօր, հարուստ զօրութեամբ,”
(Բ, էջ 503) եւ գարձեալ թէ Schäfers այս
հատուածը կը թարգմանէ ich werde auswählen
das kräftige unter dem schwachen und das
schwache unter dem kräftigen dafür, dass ihr
den geistlichen Führer gestossen,
geschlagen habt “ կը ծանօթագրէ “ամէն պարա-
գային ո՞ւե՞սր + բառին ասկ երեք բառ կայ ծած-
կուած, որսնցմէ երկուքը եղծուած են յայտնապէս,
իսկ միջին “Ե՞նը հայերէն “Ե՞ր սովորական շաղ-
կապն է (Eine altsyrische antimarkionistische
Erklärung von Parabeln des Herrn եւ այլն:
էջ 48), Հանդէս Ամսօրեայ 1920, էջ 379: Իմ
այս պարզ յառաջբերութիւնս առիթ տուած է

Մէնէ վիշտանի լուծելու յաջողապէս ինդրական այս բառը: “Սիսալ է — կը գրէ ինձի Մէնէ-վիշտան” (Նովիսադ, 14 Նոյեմբեր 1920) — Եփրէ մի ընծայուած Աւետարանի մեկնութեան մէջ գործածուած ո՞էւ-ո՞ւ+ ձեւը եւ Schäfersի այս մասին տուած մեկնաբանութիւնը. Եփրեմ այս տեղ յառաջ կը բերէ Եղեկի էլի խօսքը, ուր կը կարդանք՝ “փոխանակ զի կողամբք եւ ուսովք ձերովք գրթցէիք եւ ո՞ո՞ւէի+ եւ եղջերովք ձերովք իսեթէիք զամենայն անաւագն”, Դ, 21, եթէ չթ եւ Schäfers անդրադարձած ըլլային այս երողութեան, շատ դիւրաւ Եփրեմի տեղիքը պիտի ուղղագրէին “փոխանակ զի ո՞ո՞ւէի+ դուք գրթցէիք իսեթէիք եւ այլն. հմատէ Զգաւանի գրեթէ միեւնոյն պարագաներու տակ գործածած ձեւը՝ “ով խաշնք գէրք, մի ո՞ո՞ւէի+ (Հոռմի տպագիրն ունի ո՞ո՞ւոյ+, էջ 251) գրթցէիք հարկանէք զհիւանդացեալն, էջ 156:

ՈՒՐՈՒ:

239. “Ո՞չ ապաքէն ամենեւին ուշ եւ ուրուայնմ առնէ եւ ապա դիմէ ի վերայ”, Ոսկե բ., Մեկն. Պաւլ. Ա, էջ 277, հրատարակիչը փոխանակ “այդպէս յօրինակին”, անարժէք ծանօթագրութեան դիմելու, յօյն բնագրին գործածած որածուած բարձրացած բային առաջնորդութեամբ շատ դիւրաւ անդոյ այս բառը կրնար ուղել եւ կարդալ “ուշ եւ ուրուայնմ առնէ”, ասութիւն մը, զոր Ոսկե բերանի միեւնոյն թարգմանիչը սիրած է գործածել նաեւ այլուր ուրիշ ձեւերու տակ, տես “զմիսս եւ զաշս եւ զոյժ եւ զուշ եւ զուրուշ եւ զմարմին միայն ի պսակն գումարէն, անդ, էջ 476—477 = չալ լոշջն չալ փոշին չալ սօմա, “զամենսին կամի առ ինքն ամփոփել, ի պատիրս արկանել, զուշ եւ զուրուշ մոգելն, անդ, Բ, էջ 553:

(Ըստ ուսումնելիքի 1)

Հ. Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ



ՀԱՅԵՐԻՆԻ ԵՐԿԲԱՐԲԱՐՆԵՐԸ

ԵՒ ԲՈՂՈՉԱՑՆԵՐԸ

Երրորդ կարգի երկբարբառները կազմուած են իւրաքանչիւրը մի զորգ ձայնաւորէ: Ասոնց վրայ երկար չպիտի ըլլայ մեր խօսքը, որովհետեւ նախիլին բացատրութիւնները արդէն շատ բան կը պարզեն նաեւ այս երկբարբառներու մասին: Ասոնց մէջ առաջին նկատելի խումբն է Ես, Էս, իս եռեակլ: Արդի լիցուին մէջ էս կը հնչուի յա, այսինքն իրրեւ մէկ բաղաձայնէ եւ մէկ ձայնաւորէ բաղկացած ձայնախումբ, ինչ որ երկբարբառ չի նշանակեր: Ասով հանդերձ էս ունի մեր մէջ զանազան հնչիւններ. այսպէս՝ աղաքառնեան կը հնչուի արեւմտեան հայոց մէջ ազատ-տ' ան, ունան երկուքին մէջ ալ հաւասարապէս (t) արդեն, բայց սես կ' ըլլայ սեան, իսկ լուսն կը տատանի լուսն եւ լուսն հնչիւններուն մէջ: Բայտ այսմ էս երկբարբառին արդի հնչիւններն են յա, իս, եա: Առաջինը ընդունելի չէ հին լիզուին համար, որովհետեւ, նախ՝ այս պարագային հարկ կ' ըլլար գրել յա (ինչպէս ունինք Յունին, յահոյր < γαχτιγά>). Երկրորդ՝ էս երկբարբառու է, անոր համար որ լիզուին ապագայ զարգացման մէջ տուած է պարզ ձայնաւոր, օր աղաքառնեան դարձած է աղաքառնեան, լուսն > լուսն > սես, սէլ, ինչ որ կարելի չպիտի ըլլար, եթէ և բաղաձայն (y) ըլլար. Երրորդ՝ վրացերէնը մասսամբ կը ցուցնէ որ ասոնց մէջ երկբարբառու կը լսուէր. հմատ. մարդանե < մարեան, լուսն < լուսնէակ, մանեակ < մանիսէի, հուրիս < հրեայ: Այսպէս նաեւ յն, եւ լուսն տառագարձութիւնները, ինչ Խորհրդանշ > Խօրհրդանշ, Chorziatenene, Հաշտիւն > Ասծւանդնի: Կը մնան իա եւ եա, բայց ընդունելի չէ նաեւ իա (թէեւ ոյնը գտնենք յօւնարէն, լատիներէն եւ վրացերէն տառագարձութեանց մէջ), քանի որ ունինք էս երկբարբառու¹). Եթէ ասոնք համահնչիւն ձայներ ըլլային, պիտի կրնային հին ձեռագիլներու մէջ աղատօրէն իրար փոխանակել. մինչդեռ մենք կը տեսնենք որ ամենեւին շփոմթութիւն չկայ անոնց մէջ եւ էս, իս իրար չեն փոխանակել: Ընդհակառակը նոյն իսկ այնպիսի տեղ՝ ուր սպասելի էր իս, հայերէնը աղատ կերպով կը հանէ իս, այսպէս՝ ուղ. եսայի, սեռ. եսայեայ (եւ ոչ թէ Պետայիք): Ասկէ յայտնապէս կ' երեւայ

¹ Ատամիներէնի ձայնաբանութեան մէջ օճ յետոյ կը դառնայ իւս: